

կարգալով կամ արհեստակերպ աստուած որդրով ասա-
ցէզ վարդեանի ծննալազցի հարե պարտին եւ մարե
շաւաթին. եւ ձկ յիշարդդ առ հասարակ որդրանցի
քրիստոս աստուած մեր առնէ: բարի վայելից յն տոցն Է, 7

Պ.

Բ Ա Ր Ա Ղ Ի Վ Ե Յ Օ Ր Ե Ա Յ

Cod. Arm. III 5. 7. — Ժե դար (*),

ԹՈՒՂԹԸ 4 + 290 + 2: — ՄԾԾՈՒԹԻՒՆ 19 X 12,
5սմ.: — ԳՐՈՒԹԻՒՆ մասին 14, 3 X 9սմ.: — ՏՈՂԹ
18: — ՆԻՒԹ. Թուլթ նաստ փայլուն (ողորկնալ) ղնդ-
նազոյն: — ԿԱՅՄ. փայտեղ եւ կաշեկազմ են անպա-
տոյծ: — ՆԱԳՈՒՄՆԱԷ. տնդ տնդ նորոգնալ նոր Թուլթ
եւ նոր գրովին, Թէպէտ, երեսու է, զքն չանաղի
է քն քնագրի տաներով լազցնել պակաս թերթերը
(օրինակ Թ. 1—11, 20, 21, 32, 33, 286—290). վեր-
ջին երեք (Թ. 290ս) գրուած է նորոգում: Կազմի
մէջ բնութոս են ՄԱԲՆԱՂԱԹԻՆՅ Թերթիք սկզբն չորս
նաստ եւ նոյնքան վերջը՝ երկամարտով (նաստած
աւետարանից՝ Մատթ. Ի, 22—ԻԱ, 43 եւ Դուզ. ԺԱ,
19—ԺԲ, 45): Տնդ տնդ (օրինակ Թ. 92ա, 217ա) ւու-
նազոյն վրայ քնագրից ուրիշ ստորգրով քնագրի վերա-
բերող կազմ ծանօթութիւններ: — ԳԻԻ. խոշոր ռոտոգր:
— ՄԱՅԲԱՆՏԼԱՌԷ եւ վերագրերի կարմիրներ: — ԴԱ-
ՏԱՐԳ. սկզբէն չորս թերթ Թուլթ եւ վերջն երկու:
— ԺԱՄԱՆԱ անյայտ. գրովեան ձեւին եւ Նիւթին
նայելով նաւանակամ է որ Ը. Պատկանանից ցուցած
դարոց (ԺԾ) լինի՝ եթէ ոչ անկի քն: — ԳՐԻԶԸ եւ
ՏԵՂԻՆ նոյնպէս անյայտ՝ ձեռագրի վերջը յետ ընկած
եւ նրանց տնդ նոր Թերթեր գրուած լինելով, իսկ գր-
ւած անունը Յովաննէ: — ՅԻՇԱՏԱՄԱՐՈՒԹԻՒՆԷ.
Թ. 143ա եւ 260բ.: — ՏԵՂԵՆՈՒԹԻՒՆ. մասնակիները.
«ԲՐՈՍՏՈՍԻ ԺԱՌԱՅ ՊԵՏՐՈՍ ՎԻՐԻՊԷՆՏԵՏ, (Թ. 1ա եւ
290բ). եւ արդի մատնադարանին (Թ. 290բ): Վերջը
կողքին վրայ ներքին կողմից կացած է Սուխոնիւնի
մատնադարանի նշանադրոջ՝ տոմսակը, սկզբը՝ կող-
քին վրայ ներքին կողմից այլ տոմսակ նուտնալ ուսե-
լին գրովեամբ. „Nг. 9я. Нечисленъ годъ. Твореніе Ва-
силья Кесарійскаго Кантадоинскаго. Нечислованіе о шестн
днешногъ сотвореніи нра. Перевадолъ. Н: К: 1827“.

* Մատեանս եւ Բարոյն Վեցօրեայ, ուր կան՝

1. Թ. 1ա—1բ. «Մարչոյն Բարոյն եպիսկո-
պոսի կեարտե կապպաբոպիկեցոյց. Մե կնութիւն վե-
ցօրես արարչութեանն: Սկիզբն. «Մի ոք ի քննու-
լաց զբարարտեցէ զասուածայ ասուգրովիւնն. թէ
աներեսութիւն է»: Եւ:
2. Թ. 1բ—28ա. «Ճառք տեանս բարոյն
հայրապետի կեարտե կապպաբոպիկեցոյ վասն վեց
արեկայ աւուրց արարչութեանն: 7
3. Թ. 28բ—55բ. «Ճառ երրորդ վասն վե-
ցարեկայ աւուրցն: 7
4. Թ. 55բ—87բ. «Ճառ երրորդ վասն վե-
ցարեկայ աւուրցն: 7

1 Հանդուցեալ ք. Պատկանեանին նոյն երկա-
թագրի վերագրեմամբ ասածի (I. c., էջ 266). կըր թէ ց
է la plus ancienne écriture arménienne. eu usage
avant le neuvième siècle, եւն շարժապետութիւն
է թուում. երկամարտի ձեւերը չստ ստորագրան են եւ
կարգալով են գիրով թեմամբ. օրինակ՝ բարոյսին պար-
տի գրուած Բ եւ Ց տառեր, մինչդեռ հնազոյն ձեւագրերի
մէջ նրանք աւելի նմանութիւն ունին երաբո. հետ Բացի
օրանից այս երկամարտով գրուած կարող է գտարեմակ
բառը՝ զորածածուած է (Մատթ. Ի, 22) հին Ժամանակի
համար անսովոր ձեւով՝ պարտեանս:

5. Թ. 87բ—110բ. «Ճառ չորրորդ վասն
վեցարեկայ աւուրցն: 7
6. Թ. 111ա—148ա. «Ճառ հինգերորդ
վասն վեցարեկայ աւուրցն: 7
7. Թ. 148բ—199ա. «Ճառ վեցերորդ
վասն վեցարեկայ աւուրցն: 7
8. Թ. 199բ—226բ. «Ճառ երեքերորդ
վասն վեցարեկայ աւուրց արարչութեանն: 7
9. Թ. 226բ—260բ. «Ճառ ութերորդ վասն
վեցարեկայ աւուրցն: 7
10. Թ. 261ա—290ա. «Ճառ իններորդ
վասն վեցարեկայ աւուրցն: 7

Հին օրինակի վերջին սողեր են. «Եւ Թուր ին
եթէ ոչ պակաս միայն է այս. թէ բաց զերջ
անկին միայն բնութիւնն. զամբան ին որ ա-
ուարի կա տեսանի. այլ եւ միջոց այսպիսի ինն
բարս ու ինն, զայսք զնոս տեսնէ. եւ զու-
լանցանոս ոչ աւանտ. ի միս. նոյնպէս եւ մէջ գե-
նիք մերովք. իբրեւ երազնութայ արշաւանաթ
ընդ ար. . . . :

Վերջն է բառ նորոգեալ մասին. «ամաշեցն
որք զմանութիւն որդոյն բառանս ի հօրէ. ընդ
նախն եւ հրէայ ուսանան զասուածութիւն.
Կամարտ որդոյն այլ ուրախ եղցին եւ ցնծա-
ցին սիրը ճմարտու եւ հաւաստացեց. ի վոր-
գայեանութիւն. Կամարտ ուսանին իւրեանց. եւ
ամենեքին առ հասարակ տաջուք զհաւաս եւ
զպատիկ հօր եւ որդոյ եւ հօրեկ սրբոյ. այժմ՝
եւ միշտ եւ յաւտեանս յաւտեանց առնն: 7

ԵԻՇԱՏԱՄԱՐՈՒԹԻՒՆԷ. 1. Թ. 148ա.
Մանր բուրգորով ներքեւ լուսանցքի վրայ. «ՉՅովաննէս
գրակապ յիշեցալ ի մեզայ Թուլթիւն: 7

2. Թ. 260բ. Նոյն գրութեամբ նոյն տեղ.
«Չովաննէս սարկատաք որ զգիրտ ստացալ յիշեցէր ի
բարի: 7



ՄԱՏԵՆԱՊՈՍԱԿԱՆ

ՆԻՂԵՆԻ Պատմութիւնը Վարդանի եւ Հայոց պա-
տերազմի նամար. Թարգմանեց Հ. Դրևկասեանց: Տեղիւ,
1891, տա. «Առթոք Տ. Նազարեանց»: Ծր ծրես 2 եւ
259 + 16: Գին է՝ 60 Կ.:

ՂԱՆ երկարատե գրական կեանք ունե-
ցող ազգեր, որոնք կրկին հին ու նոր՝ լեզու
ունենալու անհրաժեշտ հարկին մէջ կը գտնուին,
կամայ սկսեալ ստիպուած են զգալ պիտայք մը՝
Թարգմանելու ոչ միայն օտարին, այլ նոյն իսկ
իրենց տահային ամենէն սիրելի մատենագրու-
թիւնըն անցամ: Բացառութիւն չէր կրնար
լինել հայն ընդհանուր երեսութեւ. եւ ասով
մեր եւս հին մատենագիրք հետ զհետէ լըյս կը
տեսնեն նոր լեզուի փոխուած ի հարկէ պիտա-
որաբար Ժողովրդեան այն բազմաթիւ զոսա-
կարգի ժամար, որ անտեղեակ է հին լեզուին,
մասամբ նաեւ ուսանողաց, որոնք ձեռքն օգտա-
կար գործիք կրնան ըլլալ այսպիսի ընտիր

Թարգմանութիւնք բնագրաց Տին լեզուի ուսման Տամար:

Եղիշէի գիրքը Հայ մասնագրութեան առաջին կարգի երկրերէն է թէ Նիւթին եւ թէ պատմելու գեղեցիկ ոճին կողմանէ, ուստի եւ չէր կրնար մոռցուիլ աշխարհաբար թարգմանութեան մանասանգ թէ քիչերէն է որ կրկին թարգմանութեան արժանացած են: Առաջին անգամ թարգմանած էր զայն Մարտիրոս Սիմոնեանց (Մոսկուա, 1869, տպ. Յովհ. Բարայեան Գաթնանեանց): Սոյն թարգմանութեան, որ արդէն շատ հաջողագիտ է, կը յաջորդէ այժմ երկրորդ մը, որուն վրայ է մեր խօսքը:

Երկու գլխաւոր ճամբայ բռնած են ցայտօր մեր թարգմանիչք: Ունեց թարգմանութեան հետ անհրաժեշտ տեսած են ընդարձակ ներածութիւններ եւ բազմաթիւ ծանօթութիւններ կցել: այսպէս է օրինակի աղագաւ Նալբանդեանցի թարգմանութիւնը Թարգեցեց թղթին՝, այսպէս խորհնացեց Նոր թարգմանութիւնը խորէն Տ. Ա. Ստեփանէի ձեռագր.՝ եւն: Այլք հակառակ կարծիքն ունին, եւ ստոնց թուէն է հեղինակս, որ յառաջարանութեան մէջ կը գրէ թէ « Ուսումնական դասի Տամար եւ ուսումնական հետազոտութիւններով եւ ծանօթութիւններով՝ ըստ մեր համոզման՝ հարկ անգամ չկայ աշխարհաբար թարգմանութիւններ հրատարակել: » Երկու կողմն ալ իրաւունք ունին ըստ իւրաքանչիւր տեսակիտի: Ստոյգ է որ երկար զուտ մասնագիտական ներածութիւնք եւ ծանօթութիւնք հասարակ ընթերցողաց Տամար աւելորդ են: Սակայն կարեւոր ներածութիւնք ու ծանօթութիւնք ալ պակսելու չեն, առանց որոյ անմասնագետ ընթերցողն չի կրնար պարզ ըմբռնել այնպիսի դժպքեր ու կտորներ, որոնք բնորոշին ուրիշ ճակատմանց, ուրիշ սովորութեանց ու ժամանակի մէջ կատարուած են: Այսպէս ըստ մեզ ոչ-ուսումնական կամ նաեւ միջին կարգի ընթերցողն այնպէս պարզ պիտի չկարենայ ըմբռնել Եղիշէի պատմութեան շատ մասերը հեղինակի թարգմանութեամբ. վասն զի շատ մ'աշխարհագրական ու ազգագրական հանգամանք, սովորութիւնք ընդհանուր ազգին

ու սոհմերուն, յարաբերութիւնք նախարարական տանց, եկեղեցեց պաշտօնեից եւն. եւ ընդհանրապէս Հայոց եւ Պարսից մէջ աւանդութիւնք, կրօնական եւ այլ կարծիք, վարչութեան ձեւերն եւն, որոնց բազմաթիւ ակնարկութիւնք սիրուած են Եղիշէի գրոց մէջ, մութ պէտք է որ մնան այս կարգի ընթերցողաց: Եւ այս մասին շատ անբարական են հեղինակին թարգմանութեան վերջն աւելուցած 15 էջ ծանօթութիւնքն, մանասանգ որ թարգմանչին սովորութիւնն է այսպիսի մեծաւ մասամբ պարսկական՝ բառերը ճշգրիտնայպէս անփոփոխ պահել թարգմանութեան մէջ:

Մեր նպատակը չէ գրոցս թարգմանութեան մանրամասն քննութիւն մ'ընել, թէ եւ այս կարեւորագոյն մասն է: Ասան զի՝ թէ այսպիսի թարգմանութիւնք ծանօթութեամբք ճոխացեալ ըլլան կամ ոչ՝ երկրորդական ինչդի կը մնայ. բուն կարեւորն է ճշգրտութիւն եւ ընտրութիւն թարգմանութեան: Այս թարգմանութեան վրայ ցայժմ երկու թերթի մէջ՝ քննադատութիւնք երեւցան՝ իրարմ բոլորովն տարբեր ուղղութեամբք, որոնց մէջ մանասանգ մին («Մուրճ») շատ աւելի հիմնական է ճշգրտութիւն եւ ուր մանրամասն գրուած է բազմութիւն մը պահաւ, սխալ թարգմանուած են կտորներու: Այլք կը շատանանք յիշել հոս քանի մը կտորներ, որ ըստ դիպաց մեր առջեւն ելած են:

Թարգմանութեանս լիզունի հարկէ արեւելեան բարտառով է: Սակայն թէ որչափ հաւատարիմ մնացած է թարգմանչին իւր գրաւ որ բարբառին օրինաց՝ մեր քննութեան դուրս է, թէ եւ շատ բան խորթ կ'երեւայ մեզի: Նոյն իսկ Եղիշէի ճակատը («Եղիշէի վարդապետի վան Արարական եւ Հայոց պատերազմին») շատ նիւթական թարգմանութեամբ եղած է այսպէս. «Եղիշէի Պատմութիւնը Արարանի եւ Հայոց պատերազմի համար:» Բայց այսպիսի նիւթական թարգմանութիւնք դժբախտաբար շատ յաճախ են գրոցս մէջ: Օրինակի աղագաւ, Եղիշէ կը յիշէ սովորական առած մը՝ գրելով.² «Նոցա էր փորեայ զխորտորասն, դուք ընդէր ցե՛տ յառաջագոյն,» այսինքն թէ ինչու դուք նախ ինկաք անոնց փորած խորտորատին մէջ: Այստեղ կը թարգմանէ հեղինակս (էջ 73, 1)՝ «խորտորաք

1 Ղազար Թարգեցեց. գրած թու զի՞ն . . . թարգմանութիւն եւ բացատրութիւնք Մ. Նալբանդեանցի Ի Ս. Պետրոսի. 1868, տպ. Մ. Յովհ. Գրիգորեանց.
2 Մ. խորեանցի. Հայկական պատմութիւն, աշխարհաբար թարգմանց եւ լուստանց խորէն. Կ. Վ. Ստեփանէ: Պետերբուրգ, տպ. Ստորիտովով, 1889: 8⁰ էրես չճճԻ + 351 + 328: Հմտու. Ստոր վրայ Հնչե՛տի ԱՆ. 1890, Թ. 5: Եւ ի մէջ այլոց բազմոց աւանմիտ տեսողս մ'ալ Գ. Խալաթեանցի (Մոսկուա խորեանցու. Հայոց պատմութիւնք եւն: Ս. Պետերբուրգ. 1890. 8⁰ էրես՝ 39.)

1 «Մուր-Գար», 1891, Թ. 171 եւ 172: «Մուրճ», 1891, Թ. 11, էջ 1390-1397: Երբորք հասուած մ'ալ այսպիսի թարգմանութեանց ծանօթութեան նկատմամբ՝ «Մուր-Գար», 1891, Թ. 180: Եւ կրկին «Մուրճ», 1892, Թ. 1:
2 Եղիշէ. Մասնագրութիւնք. տպ. Ա. Երես, 1859, էջ 42, 18: Հմտու. Երգան, է. 16: «Ազգի ի խորտորաս զըր եւ գործեաց», այսպէս նաեւ յոն բնագրէ:

նոցա համար էր փորձած. դուք ինչե՞ առաջ առաջ ւրբի ո՞րն: Աշխարհաբարի մէջ « ընու, այս նշանակութիւնը չունի, որնանէ գրութարի մէջ ազդեցութիւն է օտար բնագրին: — Եղիշէի ըստը թէ « յոյժ հորեւել ինչոցոն ի խորհուրտս՝, կը գտնենք թարգմանուած (էջ 19) » Շատ կոպրտել էին մտքերնուր, որ շինք գիտեր թէ նաեւ արեւելեան բարբառոյն մէջ ունի այն նշանու թիւնը, զոր հոս բնագիրը կը պահանջէ: — Պարսկեր, կ'ընէ Եղիշէ՞, Հայոց շատ բերդերուն վրայ յարձակեցան, բայց « ոչ ինչ կարացին ուղբել նոցա:», Բառ առ բառ թարգմանուած է այս մտքը (էջ 156) « Սկսաւ կուի տալ բերդի շուրջը: Բայց երբ որ չկարողացան ուղբել նոցա, նեն: Հոս բնագրի մէջ « ազդել, ուրիշ իմաստ ունի (ստանել, գտնաբերու ըլլալ) » եւ աշխարհաբարին մէջ ուրիշ: — Աստակայ համար կ'ընէ Եղիշէ՞ թէ « Ուսուցի եղևն նմա ամենայն սիրելիք նորա:» Երբ այս խօսքը թարգմանուած գտնենք (էջ 178) « Ուսուցի ուրիշ նորա իւր ամեն սիրելիքները, յայտնի է որ յաջող թարգմանութիւն չէ: Գտնէ արեւմտեան Հայոց համար « ստանալը ընել » չունի երբեք գրութար « ստանալը լինել » աստիճանն իմաստը (արհամարհել, անարգել, ծաղրել):

Եթէ ուզէինք՝ մեծ կոյտ մը կրնայինք բերել այսպիսի թարգմանութեանց, որ շատ նեւթական են, եւ ի հարկէ տեղ տեղ բոլորովն ուրիշ իմաստ ունին: Ատոր հակառակ՝ կարելի է գտնել տեղեր ալ, ուր բնագրի բառն անիտիտի կրնար պահուել առանց վնասելու աշխարհիկ լեզուի ոգւնին, որուն տեղ՝ գտնէ արեւմտեան բարբառին համար՝ նորալուր ճճով թարգմանութիւն կը գտնենք: Ըստ մեզ ամենեւեմ արգել չկար որ Եղիշէի հետ ըսուէր՝ թէ նախարարները՝ յականէ յանուանէ՞ « կողուեցան Պարսից արքունիքը՝ քան ըսել թարգմանուելն հետ (էջ 57) » Այս նախարարներին առան առան կանչեցին թագաւորի գուռն,» եւ ալ նմաններ:

Չենք ուզեր ըսել՝ թէ բոլորովն այնպէս է թարգմանութիւն: Սակայն երկու գլխաւոր մեծ պահումներն կը նշմարենք գրոց մէջ, որ բաւական կը նսեմացնեն թարգմանութեան յարգը: Շատ յաճախ բոլորովն աննմանութիւնք բնագրին աստիճանն կրկին հետ՝ կամ ազատ թարգմանութեան այն տեսակը, զոր յարանու թիւն (paraphrase) կը կուեն, երբեմն թէեւ ոչ

այնչափ շատ եւ մեծ մասամբ մանր՝ յաւելուենք, եւ աւելի յաճախ՝ պակաս կամ թերի մասեր, դուրս թողուած նախադասութիւններ. — կամայ թէ ակամայ՝ այն ինչոքէն դուրս է. — թէեւ այսպիսեաց մաս մ'ալ բնագրին ձեռագրաց տարբերութեան արդիւնքն է: Երկու օրինակ միայն յիշենք: Յակեբար կը սպասուայ Հայոց՝ թէ զիրենք խուժաստան պիտի խաւրէ այնպիսի անձանապարհ տեղերով մինչեւ « բազումք ի ձէնջ ի խորհուրտս յերթման ստատակցին,» (թարգմանութեան մէջ չկայ « ի խորշակե. ») եւ թէ անթիւ զօրք պիտի խաւրէ ի Հայս, եւ « զեկեղեցիս եւ զը նաւանէր վկայարանս՝ քակեցից:» Վերջին մասին մէջն ալ « զոր անուանէքն,» աստիճանն ասանց թարգմանութեան մնացած է, որ սակայն ուրիշ նուրբ փմաստ կու տայ խօսքին: Հայոց առ թեւ դոս գրած թղթին մէջ՞ կը յիշեցընեն Հայք՝ թէ իրենք ունենան « հաւատան որ ի քրիստոս՝ ընկալուէ սուրբ եպիսկոպոսոսէրն Հռոմայ:» Թարգմանութեան մէջ Հռոմայ կպիկոպոսապետին այս յիշատակութիւնը դուրս ձգուած է՝ որչափ կ'ըրեւայ՝ կամաւ: Սակայն բնագրին եւ մատենագրին պարտապատշաճ հաւատարմութեան գէժ մեղանչել է՝ այնպիսի կտորներ՝ որոնք շատ անգամ պատմական քննութեանց մեծ կուռան կրնան ըլլալ դուրս թողուլ առանց որեւիցէ ծանօթութեան: Այս կտորին մասին նոյնպէս դատեցին մեզմէ յառաջ նաեւ այլք՞:

Եթէ ուզենք թարգմանութեանս բնագրին հետ անման, ազատ եւ յաճախ անյաշող, երբեմն նաեւ սխալ կողմերը մի առ մի կրկնել ու քննել, երկարածիք քննութեան մը պէտք պիտի ըլլայ: Կը շատանանք հոս դնելով քանի մ'օրինակ այսպիսի թարգմանութեանց:

Եղիշէ ուրացող իշխանաց սրտի ցան յայտնելու համար կ'ըսէ՝ թէ « Ամենքեան չէլու զքեզի հարկանէն:», Թարգմանելը նոր բնագիր մը կարծես յօրինել է թարգմանելով. (էջ 85.) « Ամենքն էլ ծուրը գրին գետնի վրայ գլուխները խոնարհեցրին:» Գտնէ թարգմանութիւն չէ այս անալոյն: — « Հաճոյ թուեցաւ խորհուրդն թագաւորին եւ մեծանեացն որ էն ի նմն քանի... անորոշեալն առաքէր:» թարգմանուած է (էջ 17) « Խորհուրդը հաւանեցին... մեծամեծ խորհուրտանները... յարաւի քեղառնէր ուղարկեց:» Ընդհանուր իմաստը նոյն է,

1 էջ 10, 35;
2 էջ 85, 9;
3 էջ 109, 3;
4 էջ 33, 5:

1 էջ 36, 33;
2 էջ 55, 16;
3 «Մուսկ, վերջինս առաջին տեղը:
4 էջ 50, 9;
5 էջ 9, 31:

